

Գ մասն, էջ 125-160, է յաւելուած մը, որ ներքին որ և է կապ չունի նախորդ երկու մասերու հետ։ Հոս Լեմանի խնդրանոց գոկտ։ Մաքս ֆան Բերցէմ կը հրատարակէ այս արարական արձանագրութիւնները, զորս Լեման ի Հայս ճանապարհորդած միջոց ուղղակի կամ անուղղակի կերպով հաւաքած է։ Տոկտ։ Բերցէմ զանոնք կ'ընթեռնու, կը թարգմանէ և լեզուական ու պատմական տեսակէտով կը լուսաբանէ։ Ուրեմն այս երրորդ մասն ևս չէ զուրկ շահեկսնութենէ։ զի մեզի միջոցներ կ'ընծայէ արարական իշխանութեան տակ գտնուող Հայաստանի վիճակին վրայ՝ յառակազոյն հայեացը մը նետելու, իբր գեղեցիկ ու քննական հաւաքածոյ մը ցիրուցան և կորստեան մօտ վաւերագրերու՝ նա միշտ արժանի է մեր յատուկ ուշագրութիւնը զրաւելու։

Ուրեմն ներկայ զործս եթէ ոչ ուղարկի Հայ ժողովրեան՝ գէթ Հայ երկրին հնագոյն և միջին պատմութեան կը վերաբերի, և անոր վրայ սփոռուած զարաւոր անխօս քարերն ու ժայռերը մեզի հասկրնալի կ'ընէ, ըլլան բեւեռազբեր ըլլան արարեբէն։ Երկուցն ալ մեզի օտար լեզուներ։ Ասկայն հոս պէտք է ցաւօք յիշենք, որ ներկայ զործիս մէջ հրատարակուած են ի Հայս գտնուած բեւեռազբութեանց ասսուրերէններն միայն, և թուն Ուրարտացի թագաւորաց ուրարտացի լեզուով զրած արձանագրութիւններն կը սպասեն տակափն հրատարակութեան, թարգմանութեան և լուսաբանութեան։ Կը մնայ մեզ սպակայն գեղեցիկ յոյսը՝ անոնց հրատարակութիւնն եւս շուտով տեսնելու։

Մենք կը սկսինք հոս զայս թարգմանութեամբ ընծայել։ Սակայն պէտք ենք ըսել յառաջազոյն որ ստիպուած ենք շատ բաներ զուրս ձգել և երբեմն պարզապէս բովանդակութիւնն ընծայել՝ այդ պարագային յայտնի կ'ընենք ընդհանրապէս թէ խօսողը Լեմանը չէ ուղղակի։ Զգուած կէտերը հետեւեալներն են, առաջին, ասսուրական արձանագրութիւններ որոնք մեր պատմութեան հետ երրէց վերաբերութիւն

մը չունին և զորս Լեման անոր համար հոս կը հրատարակէ, վասն զի զանոնց ինքն իւր ճանապարհորդութեան միջոց ի Միջազետս գտած է։ Երկրորդ, կէտեր՝ որք միայն պատկերաց և տարիտակաց հետ վերաբերութիւն ունին, զորս Լեման իւր զրքին մէջ հրատարակած է և որք մեզի կը պակսին։ Երրորդ, կէտեր՝ որք բանասիրաց շատ անձուկ շրջանակի մը միայն կը վերաբերին։ զոր օրինակ, զանազան ընթերցումներ, ամբողջացումներ ասսուրական բառից, և այլն։ Որդ, այսպիսի կէտերը զանց ընելով, որ չեն վեասեր ոչ մեր դիտած նպատակին և ոչ մեր թարգմանութեան ամբողջութեան, յառաջ կը մատչինք դէպ ի մեր ձեռնարկած գործը այն գիտակցութեամբ, թէ այսու փոքր նըպաստ մը կը բերուի մեր մէջ՝ պատմական ուսմանց յառաջադիմութեան։

Հ. Յ. Աստուրեան

ՅԱՊԱՋԱՅԱՆ, ՀԵՐԻՒԱԼԻՒՆ

Գիտական արդիւնքները՝ յամին 1898-99 ի Հայաստան դրկուած արշաւախմբին, որ Գիտութեանց արքունի ընկերութեան կողմանէ եւս նպաստներ ընդունեցաւ։ կը սպասեն զեռ հրատարակութեան։

Ոչ յառաջընթաց տեղեկութիւնները՝ որք ճամբորդութեան միջոց զրուեցան, ոչ անոր արդիւնքները ամփոփող ակնարկները, և ոչ ալ ըննութիւններն՝ եղած այն արձանագրութեանց վրայ որոնց բնագիրը չկայ կամ միայն օրինակուած քաղուածոյներ կան, կրնային բաւել ձեռը բերուածին վրայ գիտական դաստանան մը ընելու և զայն իւր արժէքին համեմատ զործածելու։

Արշաւախմութը ճանապարհորդեց զիսաւորապէս Հայաստան և հիւսիսային Միջազետը՝ արձանագրութիւններով և հնագիտորէն լուսաբաններու համար պատմութիւնը նախահայկական պետութեան, խալզեաց կամ Ուրարտացւոց։

Գիտաւոր արդիւնքն եղաւ ճոխացումը՝

խալդիական բեւեռազրութեանց ատաղձին, որ արշաւախմբին ըրած գիւտերովը կըրկնապատկութեցաւ, յետոյ՝ բայի առանձին և աւելի դիպուածական գիւտերէն և խուզարկութիւններէն այլ սահմաններու մէջ՝ երեք մեծ խմբեր նիւթոյ՝ պատմութեան և քաղաքակրթութեան տեսակչով քընուած երկրին:

Ա. Քարէ, ժայռէ և աղիւսէ արձանագրութիւնը բարելոնական – ասսուրական լիզուով, և քանդակներ բարելոնական – ասսուրական ժամանակէն:

Բ. Նիւթեր յայտարարց խալդիական քաղաքակրթութեան և խալդէացւոց ծագման, մանաւանդ անոնք որ գտնուած են վանայ մօտ ի թօփրազգալէ կատարուած պեղութերով:

Գ. Արարական արձանագրութիւններ, (Թկար. Մաքս ֆան Բերշէմէ աշխատուած):

Ասոնց հրատարակմամբ կը սկսիմ ես, իբր մին արշաւախմբի երկու անդամերէն՝ լրացնելու համար այն պակասը, զոր ընդերկար և խորապէս կը զգայի:

(Աստղանիշը (*)) մը թիւերու առջեւ դրուած ցոյց կու տայ արշաւախմբի ըրած գիւտերը, իսկ խաչանիշը (†) այն արձանագրութիւնը՝ որ այլուր չեն հրատարակուած):

Պեղին Կ. Փ. Լիման - Հառուտ.

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Քարի, ժայրի և աղիւսներու վրայ փորագրուած արձանագրութիւններ ասսուրական լիզուով, քանդակներ բարելոնական ասսուրական ժամանակաւ:

(Հին Ասուրականք.)

Տիգլատպիլսեր Ա. (իբր 1000 թ. Փ.):

Թիւ * 6. Յաղթութեան արձանագրին Եռնդալուի.

1. Տիգլատպիլսեր,
2. արքայ հօր, արքայ աշխարհի, արքայ Ասուրայ,
3. թագաւոր չորս կողմանց աշխարհի,

4. աշխարհակալող նախրի – երկիրներու
5. Ցումմիէն մինչեւ Դահիանի,
6. աշխարհակալող Փիրին երկրին
7. մինչեւ ծովս մեծ¹:

Այս արձանագրութեան Տիգլատպիլսէրի վերագրուիլը կը հաստատուի թէ զրի ձեւէն և թէ բնագրի ինամութենէն նոյն թագաւորի ուրիշ արձագրութեան մը հետ՝ ուր նա տարեգրութեան ձեւով կը յիշէ իր առաջին արշաւանքն ի Նախրի (Prism. – Inschrift Col. IV 43 ff.):

Արձանագրութեանս բնագիրը և տեղը՝ ուր գտնուած է՝ կը հաստատեն մեր ճանապարհորդութենէն առաջջիգլատպիլսէրի այս առաջին արշաւանքին ուղղութեան և նպատակին վրայ հղած կարծիքները²:

Ոչինչ զմեզ կը ստիպէ ընդունելու՝ թէ թագաւորը մինչեւ Այս ծով հասած ըլլայ: Բնիքակառակն բնագիրը որոշ կերպով կը ցուցնէ, թէ Տիգլատպիլսեր Ակմանակները Ասորեստանեայց քով կարծանօթութիւն մը Այս ծովի մասին, որ յայտնապէս Ասզմանասար Ակ և Տուրուլաբի-Նինիապ Ակ հիւսիսային արշաւանքներէն է: Այսւն ի հիւսիս կրնար Փիրին ծովու հետ կից ըլլալ³: Նաեւ Նախրի – իշխանութեանց ամենահիւսիսայինը, Դահիանի, ըստ Ասորեստանեայց կը հասնէր՝ ճիշդ կամ անճիշդ՝ մինչեւ ծով:

Թիւ 7. Արձանագրիս Տիգլիսի անցքին բերանը ժայռի մը վրայ փորագրուած է, (ցարդ սիւալ կերպով «Այերենէ Սուլի աղբերաց ցարայրին բերանը» Կ'ըսուէր), թագաւորին պատկերով որ գետն ի վար կը նայի: Տնագիրը, որ էական կէտերու

1. Գեր. թ. Ա. Ասուրական իւր «Ասորեստանեայ և Պարսկ սիւագիր» արձանագրութիւնը գրեին մէջ այս արձանագրութիւններէն անոնց մը հատը թարգմանեած է արցէն. Բայց մնաց հոս զանոնց կրկին կը թարգմաննենց, վասի վեհանայ և թեւերի ուղեւորութեամբ անօնց կարեւոր փափութեամներ կրեցին ընթրցան և առողջացան մէջ:

2. ZDMG 61 էլ 560. և Berliner Sitzungsber. 1898 էլ 117. և Verh. Berl. Anthr. Ges. 1898 էլ. 575.

3. Հմա. Klio IV էլ 399.